

# ԱՐՑԻՎԱՆԻ ԵՐԱՊԵՏՈՒԹ,

# ОГЕНЕВАЕМОСТЬ, ВЪДУИСТВО ТАКСЕМОСТЬ

## ԿՈՍՏԱԴԻՎՈՒԹՅՈՒՆ

28 *{}nLm{Lmp*

**Վայրաքաղաքիս մէջ հետոզայ յայտալաւ**  
բական գէլը Տէլութեան հրամանով ու տեղ տեղ  
փակցուցին . որ կը ծանուցանէ թէ եղիոլտական  
վէճը բոլորովին լոնցած է :

“Տաճկիրէն օրագրութեանը մէջ դրված թիւ  
216, յօղուածը կիմայնէ հասաբութեան որ ։ Ա .  
Բ . Մէհմէտ Ալի փաշան նաղանդիւ է Առին Ա և  
Հափառութեան բաշխեցութ ինքնապալին . թէ  
Մազլում պէյը արգաբութեան ատեանին անդամ ։  
Դղէքսանդրիս խրկված է որ Տանուցանէ փաշայ-  
ին թէ իր Հազարնդութեան պառողիրը ցըցունե-  
լուն պէս, ‘Առին Ա եհափառութիւնը պիտի հառ-  
տառէ զնա Եղիսաբոտի կառաւարութեանը վրայ . և  
թէ Եավէր փաշային յանձնիրված է (Սմանեան նու-  
ւահանդէսը առնել ու Կոստանդնուպօլիս բերել .  
նաև Տէրութեան շողենաւերուն մէկը աս երկու  
գործակալնիրը Դղէքսանդրիս տարած է Ա . Բ .  
Ա էզիրին նամակովը որ աս բաները կիմայինէ Մէհ-  
մէտ Ալի փաշային :

“ԱՊԱՊԾՈՄ պէյք ՎԵՐՔՍԱՆՊՐԻՍ համելուն պէս ,  
ՎԵՇՄԵՇ Վ. լի վառշան իր ՀԱՎԱԾԱՆՊՐՈՒԹԻՒՆԸ ցըցու-  
ՆԵԼՈՒ համար , շուտ մը հետևեալ օրը յանձնել է  
աս երկու գործակալին՝ ( Կամանեւան նաւահանդէսը .  
ու հարդաւոր եղած հըմանները խրկեր է ՎԵՔՔէ-  
ու ՎԵԽՄԻՆ , որ Խարճագոյն Դրանը պաշոնա-  
տէրներուն յանձնեն ան քաղաքները : ՎԵՐԴՅԱՎԷ-  
ՍՊԱՄԱՆԵԱԼ ժամանակին տըւեր է ՏԵՐՈՒՅԵԱՆ  
նաւահանդէսը , ու Խըլբահին փաշն ալ Վարքո-  
տանը պարագեր է :

“Մազլում պէյը Մէհմէտ Վ. վաշային պատսախանը բերաւ, որով կը հաստատէ իր Հազարամդութիւնը : Ուրեմն առ ատենն է որ ‘Կողին Ո Եհավան’”

ուռթիւնը կը խստամունքը կատարէ՛ գոհ (լոշնութեան) ըլլալով Վէհմէտ Ալի վաշային շատ մը Հազարն դոթիւն ցըցունելէն, հաճէցաւ որ մունայ անցածքաները ու գլխովին անյիշացար ըլլայ անոր՝ իր ընտանեացը (Փամիլեային), ու բոլոր կը հրամանին տակը եղած գործակալներուն . ուստի վեհմանձնական գթութեամբ շնորհեց յիշեալ վաշային և

գլխապոտի ժառանգական իշխանութիւնը :  
ԱԲայց աս ժառանգութիւնը հարկաւորապէս քառ  
նի մը պայմանննէրով պատի ըլլայ . որովհետև Խզիկ  
տոսի բնակիչներն ալջէրութեան հարատավիներն են ,  
ու ան կողմի կառախարչեք ևս բարձրագոյն Դրան  
գործակալներուն մէկն է , Վեհապատ Եղբան կուղէ  
որ՝ արդարութեամբ կառավորվի ան երկիրները :  
Աւտի հայկաւոր եղաւ քանի մը բան կարգի գնել  
ու մասնաւոր գործակալ մը՝ ։ Աեհապեսութեան  
հրովարտակովը լոեցանցին խրկել :

“Փառք Աստվծոյ, առ եղանակով՝ մի վէճը բաց  
որին լրմացաւ . (Սա մասնան չէրութեան նաևահան  
վէճը Արքմարից համեսք է, անչից կատանկնու  
պօլիս պիտի դայ, յաջողակ հոլ մը դասձին պէս :  
“Ազօթք ընենք ուրեմն Արքին Ահափառութեան  
համար, ու ուրախանակ որ լրմացաւ առ գործը, որն  
որ այսքան ժամանակ հասարակութեան հանգստու  
թիւնը վրդովեց :

12. Օլենիձաւի 1256 ( 23 Յունիսի 1841 : )

Ա ։ Ջրանչէսքին Աօնիթու Օթթօման Էսված օրապրոթեամ յօրինոյդ, որ չորս տարի է աս պաշ ։

## ԲԱՆԱԿՐՈՒՏԵՐ

$$U_{\sigma} = \frac{1}{2} U_{\sigma} \delta_{\sigma\mu\nu} (U_{\mu} - U_{\nu}) \delta_{\mu\nu}$$

Կոստանդ՝ մեծին Կոստանդիանոսի որդին, երբոր նորածին քրիստոնէութիւնը գետ հիման աշխատական նշանաբանները կը պահէր, աղիսութեան ու հիմնաց սովորութեան մշտաժառով, փառաւոր և կեղծեցի մը շինեց Կոստանդնոսի պօլսի մէջ ու Վաստածային Խմաստութեանը նուիրելով զանեց Առարք Աստիա անուանեց, որն որ չըսովութեական տէրութեանը նորաշն մայրաքաղաքին գարնէն էր :

Հայոց Յուստինիանոս կայսեր ատենը ժողովուրդը  
ուր ելաւ Հեփակոս անուն պատուաէր մարդուն զբար-  
մանիքը, ու կրակ ձգեց քաղաքին մէջ. ուստի Կոստանդի-  
ֆայտաշչուն եկել շեցին ալ խել մշտութիշ շենքերու հետ մ-  
իւր դարձաւ: Ի ելիսարիոս ու Ծեղողորա, Յուստինիա-  
նոսի կինը, հաղին թէ կրցան խաղաղընել քաղաքը՝ եր-  
առն հաշար հոգի մեռցնելով ապստամիներէն, որոնք  
ապագոտումի մէջ (ամ մէյտանին) ժողոված էին:

Կայսրը՝ որ շինութեանց ետեւէ ընկած էր, ու շատ ջանք  
ւներ երեւելի շինուածքներով մայրաքաղաքը զարդարել,  
ուրբ Առիային սկսաւ, ու ուկեց որ և և լուցին շենքը  
ան զամմենը պատուական ըլլալով՝ ճարտարապետու-

Եւանի հրաշալիք մը սեպւի : Հատցուց իր գանձը, ու ժողովրդեան վրայ ծանր հարկեր (վէրկիներ) դրաւ որ գլուխ անի աս արտառոց խորհուրդը : Վաճան կողմէ կառավահնչներուն, ատենականերուն գիր զրեց որ՝ թէ որ գեղեկ արձաններ մարմարին սիւներ ենք, ենք, ձեռք ձգելու լան իսկոյն խրկեն որ անոնցմուլաս մայրեկեղեցին զարարէ : Ուստի շատ հազուագիւտ բաններ լւծայ իրկրութեան իրեն . կոստունները կը քակէին գրեթէ ամեն կողմ, անոնց երևելի զարդարանքները կոստանդնուպոլիս կը ուկէին . անանի որ՝ կրնանք հաստատել թէ Առոքը Այսիսի շինութիւնը յատուկ պատճառ մը եղաւ շատուն սպառապու կործանմանը :

1. Յօթը տարի ու կես քշեց մինչև որ առ շինութեանը  
էտք եղած նիւթերը պատրաստեցին . կը պատմեն թէ  
սրբ կը մերակացու կային առ ոռչին մրսա, ոսօնու ամեն

տօնը կը կառարեք, չորեքշաբթի առաւօտ իր մահ կանացու ընթացքը վերջացուց ծանը հիւանդան թիւն մը քաշելէն ետքը :

Նորին Աեհափառութիւնը՝ Ա · Գրանչէսքիլին  
ըրած ծառայութեանը վրայ շատ համարում ունե-  
նալով՝ իր երախտագիստութիւնը ու մեծանձնութիւ-  
նը ցըսոց, 15,000 դուսուշպարզեւլովանոր այրի  
կնոջը, ու 30,000 դուսուշ. աւ տարեկան թոշակ  
սահմանելով:

— Վեհափառ Արքան լսելովոր և Ասե ։ Վնդ  
ղեայի դեսպանը քիչ մը տկարութիւն ունի , երեք  
շաբթի օր աբքունական պալատին գործականերէն  
Աւել Դաշն խրկեց որ երթայ իմանայ անոր առող  
ջութեան վիճակը :

Նմանապէս և Ասե ։ Գաղղիոյ դեսպանն ալ  
անցած շաբթու տկար ըլլալով և Աեհափառու-  
թիւնը անոր ալ յասուկ պալատական մը խրկեց որ  
իմանային առէս ըստար :

— Եմին փառան պէշիքթաշի զնուրական վար-  
ժարանին վերակացու դըրվեցաւ, Աէլիս փաշային  
ուղարկու յանձնըված է Վայընու կառավարու-  
թիւնը :

—Տէրութեան շողենաւը Ուահիրի Պահրի, կիրաւի իրիկուն Ճամբաս եւլաւ Վարժարից արթալու համար, որ նաւահանդիէսը քարանդինան լրմնցուցածին պէս, թէ որ հակառակ հովեր ըլլայ օգնէ նաւելուն որ ան տեղի նաւահանդիտէն դուրս ելլան . անկից Աբրութ պիտի երթայ յ՛ւտոյ Վ.քեա հանդիպելու է Հիւսէյին վաշան Կոստանդնուպօլիս բերելու աւար :

Եկը հարիւր հոգի ուներ իր հրամանին տակը . նաև Ան-  
էմիլոս Ճարտարապետը անոր հարկաւոր եղած շաղախը  
ամփոփը) շնուց գարիկի ջրով, որ կը եռացնէր մեծ կաթ-  
աներու մեջ :

Առողբ Առփիսյի աւտաջին քարը՝ Յուստինիանոս կայս-  
ռագրաւիր թագաւորութեան երկուասաններորդ տարին,  
Եւակիքէս պատրիարքը անոր հիմունքը (Թէմլինքը)  
Հնեց . երբոր լըմիցաւ շինութիւնը՝ որն որ ութ տարի ու-  
րա ամիս քշեց, չըովլ լցուցին մէջը մինչև տասնը վեց  
անգուն բարձրութիւն, պատերուն հաստատութիւնը  
որմելու համար: Յամի Տեառն 370, նոյեմբեր 20 ին՝ առ  
և լեցուց նաւակատեաց (օրհնութեան) հանդեսը կա-  
պրվեցաւ . Պրոկոպիոս պատմիչը անանկ կը խօսի աս մեծ  
նախարար թեանը դրայօք, որ երկրայսութեան մէջ կիյնայ  
որդ ու չի աւտար անոր ըստածներուն: Կըսէ թէ լիարու-  
ն (լցուն ավուճով) ոսկի սփռելէն՝ ի զատ կայսրը՝ նաև  
ովար եղ, վեց հաշար ոչխար, վեց հարիւր եղջերու  
Եկիք) տառը հազար հաւ, ու եռուն գրի (քիլէ) ցորեն  
մասկ ժողովրդական աշխարհական աշխարհական աշխարհական

ԶԱՐԴԱՐԱԿԱՆ

7 Գլուխար

Քանի մը օր է որ կը լսէինք թէ քաղաքիս մօտ ծու վեցերքննըն նաւ մը կողոպասծ էն ծովու ասպատակները ( զուրսանաները ) բայց ինչ կերպ ըլլալը իմացած չէինք . աս անդամ արժմանահաւատու անձ մը Շէշմէյէն կը գրէ մեղի հետեւեալ լուրը ան զի պուածին վլասյօք , որն որ ստուգեր է մէկ նաւաստի է մը որ հաղիւ թէ կըցեր է փախչել ու ազատել զինքը :

“ Այէկն նաւ մը ձէթով լցուն , Մշտիլսէյէն  
Նյվալընի կողմբ դալով՝ կը ծախէ իր բեռլ ուրիշ  
նաւու մը աս դաշնչուվ որ հետեւալ օշը տպանն  
քը աւանդէ ( մէսլիմ ընէ ) . բայց նոյն գիշերը երւ  
կու փոքր նաւ ասպատակնեցու , կը յարձակին վէ  
րոյիշեալ նաւուն վրայ , կը բռնէն կը կապէն նաւ  
աստիքը որոնք քնայած էին , ու կը նետնն զաննք  
նաւուն խորչը ( ամդարը ) . յետոյ առագաստ կը  
բանան ու աս նաևն ալ հետերնին տանելով՝ կեր  
թան մօտ տեղ մը ու բուը ձէթը կը կողապտնն :  
Բայց իրենց չարութիւնն չիմացւելու համար , կը  
ծակին նաւը որ ընկդմի , ու նաւաստիքն ալ կորար  
վին նաւուն հետ . երբոր սկսէր է ջրով լցուիլ նաւ  
ը , նաւաստուքներուն մէջէն փաքի տղայ մը աղէկ  
կապւած ըրլալով՝ փրցուցեր է իր կապը , ու փոքր  
ըիկ դանակ մը ունենալով քովը կոտսէր արձկեր է իր  
ընկերներուն կալին ալ . բայց նաւը արդէն լցուած  
ըլլալուն համար ջրով՝ հաղիւթէ մէկ հօգի միայն  
ինք զննքը ծովը նետելով ազատէր յանաք եւէր է ,  
մնայածները ամմենն ալ կորաըւել են նաւուն  
հետ , :

ԱՆԳԼԻԱ

ଜୀବନଟିକୁ , 14 ଜୀବନିଲାଗି : ଜୀବନକେବିଳିଲି ଜୀବନିରଧାରୀ  
ରାମଙ୍କ କହି ଓପାଣି ଅଟିଛିଲି ମାଯିଫିଦାର , ତା କବିତା କରିବିଲା  
ଦାମ ଶାନ୍ତିଗାନ୍ଧୀ ଭାନ୍ଦାମନ୍ଦିରରେ ଜୀମ୍ବାଗୁଣ୍ୟିନୀ ଜୀବନକୁ  
ଜୀବନ ଧାରି ପରି ଜୀବନକେଲାଇଲି ଏହିଏ ଅରଥାଯିବାକାନ୍ତି ଜୀବନକେରାଜ୍ଞ  
ଜୀବନାର ତା ଭାବରେ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ : ଜୀବନିରଧାରୀଙ୍କ  
ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ , କରିବିଲା  
ତା ଏହିଏ ଜୀବନାକୁ ଭାବିତ କରିବାକୁ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ  
ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ ପରିଚାରିତ

Արքոր տաճարին մեջ տեղադրված Յուստինիանոս՝  
ձեռքերը գէպի երկնալը վերցուց ու պօտաց պարծենկո-  
տութեամբ, “Ո՞վ Սոլոմոն, յաղթեցի քեզի”:

Հետոյ սկսաւ Հորստինիանոս Ալորը Առփիայի մէջ ժողովքներ ընել, զիտես թէ պյան մեծ եկեղեցի շինելով՝ բնդարձակ՝ ասպարեզ (մէյտան) մը պատրաստած էր աստուածաբանական գայթակղութիւն ալուող կոխիներու. Երկու ժողովը բրատ, մէ՛ը Որոգինեանց՝ ու մէկալը Աեվերոս հերետիկոսապետին դէմ. Քիչ մը ատեն անցնելէն ետքը ուրիշ մըն ալ Երից զլիսոց ըսլած, ուր տեղ գատա. պարտը լիցան Վասպուեստայ, Եգեսիոյ ու Կիպրոսի և պիսկոպոսներուն գրուածները. Գերջապէս հինգ երրորդ ընդհանուր ժողովն ալ ըրաւ, ուր նախագահ էր Աիգիլիոս Հոռմագիւղար:

Ան ատելեները անանել փառասիրութեամբ մը կը պարձենային ռառմայցիք, որ իրենց տէրութեան կործանուամը կը պատրաստէր. ու ինքանիքնին գլխովին զի զիսութեան (իւնվանի) տալով՝ առաքինութիւնը բանի տեղ չէին դնէր. բայց մէկէն ի մէկ անանկ յաւալի զիսութած մը պատահէցաւ, որ կարծէս թէ արթնցաց զիրնք թմրութենէ: Այսկալի ժամանակա մը սաստիկ կոտորած կընէր մայրաքաղաքին մէջ, ու հաղար սայլ (առափա) կայսեր

պատրաստըված էր : Ուագուհին հրաւիրեց լուսեցը ու հրաման տալին ետքը որ հասարակաց խորհրդակունները ներած զան ու նատին , սկսաւ հետաշայատենախօսութիւնը կարդալ :

# ԱՅԵԼՈՐՏԱՆԵՐ

“ Ուրախ եմ ընդունելով օտար աէքրութեանց բարեկամական թղթերը , որով միջ փափագ կը ցըցունեն խաղաքաղաքիւնը հաստատ պահէլու :

“Արևելքան գործոց կացութիւնը , շատոնցմէն դութեան ու վտանգներու մէջ ձգած էր ընդհանուր հանգստութիւնը . ուստի արգիլել ուղելով ան չարիքը որ աս կացութենէն կրնարյառաջ գուղաշինք մը բրի Վաստիցի կայսեր , Յարութիւնի թա-

գաւորին, Առևսաց կայսեր ու Տաճկաց Թագաւորին հետ, որ Երկելեան կողմը խաղաղի, Ըստման եան տէրութեան ամբողջութիւնը ու անկախութիւնը պահպի, ու Եւրոպայի խաղաղութիւնն ալ հաստատ մնայ:

“Հրամանը ըրած եմ որ աս դաշնութը դուք ալ  
տեսնաք։”

“Չատ ուրախ եմ որ կիրամ ձեզի ծանուցանել  
թէ ի՞նչ կերպ որ բաւնեցինք յիշեալ դաշնութը դը-  
լուխ տամնելու համար, յաջող գնաց, ու կը յու-  
սամ որ դաշնակցաց ուղածին պէս կը լըմինայ մօտ  
օրերս։”

“ Իմ պատերազմական նաևերա , Վլստրիոյ կայսեր նաևերում հնու ու Տաճկաց թագավորին ծովու ու ցամաքի գլուռ թեամբը , իրենց սովորական քաջութիւնը ու յաջորդակութիւնը . յըցուցին ուր որ գտնին զան :

“ Զինիմսընի կողմը պատերազմական նաւելի խրկըլիլը հարկաւոր ըլլալով, որ աս կառավարութեան ստացոնատարները ինչ անիրառութիւն որ ըրած էին հպատակներուն, և աէրութեանս գործակալն մէկուն անոր փոխարէնը պահանջեն, քանի մը լիւակատար իշխանութիւնն ունեցողներ աւսրկեցի որ յիշեալ գործոցն համար խօսին Զինագորա տէրութեանը հետ :

“Աս լիակտանը իշխանութիւն ունեցրդնէրուն  
տրված վերջնն լուրերաւն նայելով սկսած հն դաշ  
նուցութիւնը ընել զինացց կառավարութեամբ  
չետ . մեծ խնդրութիւն կունենամ թէ որ աս տէրու  
թիւնը իր արդարասիրութեամբը շուտով ջանք ը-  
նէ , բարձրակամաբար վճարելու աս գործը :

ԱՄեծ վէճ մը կար Ապանխյի ու Փօքթուղաչի  
մէջ , աս երկու տէրութեանց մէջ՝ 1835 ին եղած  
դաշնեքներուն գրադադրութեանը վրայ , Վառեսովն  
գետին մէջնաւարկութիւն ընրլու համար . բայց եր-  
կու կողմն ալ ընդունեց իմ միջնարդութիւնն . ուն-  
տի կը յուսամ որ հաշտեցնեմ զննեթ մէլլիկու-  
հեա , երկու կողմին ալ վայելու եղած պատւառոց  
պայմաններով :

“Դաշնագրութիւնը լրի Ալմանթինայի ու Հայթիի  
հասարակապետութեանց հետ, սև գերիներուն վա-  
ճառումը խափանելու համար : . . . . .

Digitized by srujanika@gmail.com

Անդիացւոյթ Թագուհին տունախօսութիւնը՝  
արտաքից կարգն սուբհանդակով աէլքութիւնը ձեռք  
ձգեց, ու Ժուանալ տէ Տէպա լսված օրագրոթիւնը՝  
Նը հրատարակեց զմնի, իր տչածութիւնը յայտնեց:  
Յով: Յիշեալ ատենախօսութեանը մէջ ամենեին  
բան այլ յիշատակված չէ Դաղղի խոյի համար. անդ  
զիական տէրութիւնը համարում չէ ցըցուց բնաւ  
Ո. Կիզօյին ըրած ջանքին: Ո իկոսորիսա Թագուհին  
երկար կը խօսի անդիացւոյթ ըրած յաղթութիւնը՝  
ները Մախոյի հիւսիսային արևմուտքի կողմը ու Չի-  
նիսաշխին. նաև Վլատիայի նաւերուն օղնութեանը՝  
ու Տաճկաց յամոքի ուժին վրայ. բայց բառ մը չի  
կայ որ գմնէ իմացընէ Եւլուսպայի որ Գաղղի խոյի  
սիրով առնելու չորս աէլքութեանց դաշնակցութեանը համար, յոյս մը տայ:

Ա . Կիրոն առաջուց գիտեր որ առ լուրջը պվտի  
առնել . սրբիչեան Լօնտուայէն զիր առեր ու տիւ  
զեկացեր էր ի՞նչ վէճ որ ըրած էին մշջելնին անդ-

մակեդոնացին թաղաւորութեան ատենը, որ սահպեհցաւ  
Նորոգել տալ զանի Նմանապէս Ոչունանոս կայսրն ալ նո-  
րոդութիւնը ըրաւ անոր. բայց գմբեթին մէկ մասը՝ զետ-  
նաշարժէ մը կործանած ըլլալով Բասիլիոս ի, վերստին  
շինել արևու։

«Օչեր Անդրանիկոսի տառենն ալ անտանկ կերևնար որ  
բոլըրովին պիտի կործանի . ուստի երրոր քայլէօլնկոս  
թափաւորեց , իսկըն նորոգել տղւաւ զանիկա . աղքու-  
նի գանձն ալ ստակ չըլլալը՝ իր Պահապինա կնոջը ան-  
դամանդները ու եկամուտները առաւ , հարկաւոր եղած  
անքերը ըրաւ , ու եկեղեցին դրսի կողմերն ալ հաստ-  
առծ պատերով ամրացուց : Իսյց վերստին վկասեցաւ  
մէկ նոր գետնաշարժէ մը , ( 1 ) ու փոքր Անդրանիկո-  
սի հենց Աշխարհական նորոգութեան մէջ

(С) սամանեան տէրութիւնը կոստանդնուպօլիսի տիրելէն եաքը՝ երկրորդ Առուղթան Խէլիմ աշխատ ծախք ըրաւ Առողջ Առփիսակ Կոռուզութէնանու համար, թէւաէրոի առ-

( 1 ) Այս ատենաները յաճախ գետնաշարժ կը լլար կոստանդնուպոլիսի մ.ջ. բայց հիմնյա շատ քիչ կը պատահէի . ու 18 երրորդ դարուն վերջինքն մինչեւ ասօր՝ ամենաերին դիսուածի մը պատճառ եղած չէ :

զիացւոց տէրութեան պաշտօնատարները՝ թագու չին առնեախօսութիւնը կարդի զնելու համար, Վաղղեայի վրայօք ալ հասուած մը զնել կաղէն, մեծ վիճանունք մը ընելով թէ ի՞նչ կերպ բա աերով շարադրել կը հարիւաւորի՝ գրեթէ երկար ռակութուն ինկաւ մէջենին: Կուտ ֆարմերսթօնը իր ընկենաւում շատու ալ օդնական ուննեալով կուպէր որ Գաղղիայն վրայ խախինը գրմի, ու իմացնէ թէ Գաղղիայի պատերազմեան պատրաստութիւններէն ետքաշվելո՞ւ մէ՛լ հատիկ միջոց մինէ Ներպապայի ապահովութիւն տալու: Խրեն դէմ կեցող պաշտօնաստարները կուզէին որ յիշեալ հաս վածը յայսնի բան մը չի նշանակէ, միայն թէ զօրութեամբ իմացվել չնպահայի թշնամութիւնը իր վաղեմի դաշնակցին գէմ: Աերջապէս, ութ օր վիճաբանութիւն ընելին ետքը առնելովին վրայ, միունքրան հուանութիւն տրվին բոլորովին զանց առնել ան հասուածը: Գաղղիայի համար բարեկամական բան մը չուզելով բանէ, ու խիստ խօսքերուն անմիջապէս հետևածութներին վախճախով, որոշեցին որ գլխովին լրեն:

Ամենէին չէնք կարծէր որ Շնչառմիջ տէրութեան զգուշութիւնը հաճելի ըլլուլ դադղինացւոց մանաւանդ թէ թագուհին լուռթիւնը ալ տեւի կը շատցուեէ անոնց առերութիւնը անզգիական կառավարութեան դէմ: Աս բանս պատճառ կը լըս շուտով լըմիցընել ֆարիզու ամրութեանը համար եղած վիճանունքը. թէ որ շատ հակառակորդները ալ կային նէ յիշեալ քաղաքին բոլորմիբը բերդ շնմարեան, չեն կարծէր անոնք որ այսուհետեւ հընարաւոր ըլլոյ գէմ կենաւ:

## ԱՐԵՒՏՐԱԿԱՆ ԼՈՒԺԵՐ

ՄԱՐՈՒՅԻՒՆ

20 Յունվար :

Խահվէ: Անձ անշարժութեան մէջ է ու գիները օրէ օր իշնալու վայ է. Ախօյն արանքին արժողութիւնը 52-55 Գուանք է յիսուն քետօկրամը. Ե-

Քան նորոգութիւնները արդելք մը կը լսան ու չէն թու-  
զուր որ իմանայ մարդ անոր առաջին պայծառութիւ-  
նը, բայց սիւներուն արտաւաց շարքը, ու անոնց ԿՀՀ-  
Խոհ վրայ եղած Կարբարտուական զարդերը՝ յայտնի  
կը ցըցունեն թէ աղաստական արհեստները ի նը վիճա-  
կի մէջ էին ան տաենը. թէև փաստարանից տաեանը  
( մէքքէմն ) կը հարստանալ Հուստիանոս կայսեր օ-  
րէնքներովը, արհեստոր մետաքսադործ որդերուն մշա-  
կութեանը, ու տէրութեան փառքը՝ Ռելիսարիոս զօ-  
քապեան աշխարհակալութեամբ:

Սուրբ Առիքիայի մէջ զոր սեղ կը փնտուէ մ. րդ ,  
ոսկի գմբեթ անդամանդներով ու մարգարիտներով  
զարդարված . պշնձէ առիւծներ օրոնց բերնեն չուր կը  
վաղէր . աւազանը որ ծով կը կռւէր . սրբոց նշխարշը-  
ներ , նաև ան ջրհորին բերանի քարը՝ որ տեղ . Քրիս-  
տոս տէրն մեր խօսեցաւ Ամարացի կոտը հետ . որին որ  
կը ցցունէն սուրբ ջրհոր կոչելով զանիկա : Ես ամ-  
մեն հրաշալի բաները բնաւ չեն տեսնընքիր հոն : Եղնք  
կը հաստատեն թէ երրոր Վատինիք կը ափրենի Կոս-  
տանցուալուի , Կողոպտեցին աս եկեղեցին : Վամենին  
բան մը չմկայ որ ատենօք քրիստոնէից տաճար ըլլալ  
թրցաւնէ . քանի մը արձանազրու թե նշ ի զայտ տաւ-

վանայինը՝ 65 Փուանք ու Պահպայինը՝ 49 Փուանք։  
Գործառունելուն վերաբերեալ ձէթ։ Այսուց  
կուգվի ու զնոյ տանող պակաս չէ։ Խզմիլու ապ-  
րանքը 141—146 Փուանք է Եքթօլիթրան (75 օխան)։  
Ըստ տեսակին ու ասլրանքը աւելի լու առևնին հա-  
մեմատ։ Ու որ սապօնը շատ քշվելու ըլլար, աս  
տեսակ ձէթը այ աւելի կր բարձրնար։

Սետարս : Պրուսայի ապրանքին գիները թէպէտմբ և նոյն են, բայց բաւական առողջապահ եղաւ աս շաբաթ . մեշտուս առաջն տեսալլ՝ կ : Խ 23-24  
Փուանք է կէս քիլօկամը (160 տիրէմը) , ևս երկան խալսան 19½ - 20 . Պրուսայինը՝ կ . Խ ։ 19½ .  
Երկան խալսան 18¾ - 19 . Պարեամպօլուի մետարսը՝ 17½ . Ականիինը՝ 21 - 23 :

Բամակակ : Ամերիքայի ապրանքը շատ կուզվի ու հիմակված արժողութիւնը՝ 15 ֆու անք դրէթէ աւելի է առջի գիններէն : Վրևեկիսան բամականերուն տակաւին երևելի փոփոխութիւն մը չեղաւ , բայց ըստ կտան քիչ մը շարժիլ , Խօսուձան 85 Փուանք դիւրավաճառ է Հարուրին 6-8 վար ի ջեցունելով . Վ. Բ. Քաղաքացը 80 Փուանք , ու 1 ընթիւը ևս 80 Փուանք հարուրին 6-10 վար ի ջեցունելով : 1000 պալեայի չափ կիպրոսի ու լոտանայի բամակ ծախու տուալ մինակ վաճառական մը , յուսով ետքը բարձրագրյան գինով վաճառելու :

Առեղբամբ՝ Կուզիկ ու Քիչ ապրանք կոյ ։ աս  
օրվանգինը 215-220 Պատճեն է յիսուն քիլոգրամ :

ગુરુદિપ

## 7 Φημολόγιο

Քաղաքիս առուտուրը մկնար հասարակապէս քիչմը շարժիլ ու քանի տնօսիկ ապրանքներէն բաւական վաճառք հունքներ եղան :

Բամակ : Տեղւոյս վաճառականները, առանց  
բանաւոր պատճառ մը ունենալով՝ չափէ աւելի գիշ  
ները բարձրցուցին ու հիմակվան լուրպալյայի դիմեց

Նախօսութեանց բեմբուռն վրայ , որոնք ժողովրդեան նստարանները կը որոշէին , իրենց տէրերուն անուններով . ու ապակիէ մուսիոն ըսլած նկարը միայն գմբեթին , որու վրայ Հայո Աստուծոյ պատկերը կայ չորս քերպէով . բայց աս ալ Հային թէ կրնոյ մարդ որոշել որովհետև գեղագոյն ծեփով մը ծածկըված են : Տաճարին պահապանները երկըթէ գաւաղանով մը կը փըցունեն գմբեթին մէջը եղած ոսկեզօծ ապակիի կտորները , ու օտարականներուն կը ծախին զանոնք :

Տաճկաց կրօնին հիմնադիրը՝ առ եկեղեցին գովու-  
թիւնը լսելով Արարիայի մէջ, ըստու . “ Շշմարտահա-  
ւատները ( տաճկինները ) պիտի արջին առ եկեղեցին  
մէջ : ” Սութթան Վէչէմէտ Ի, երբոր տիրեց Կոստանդ-  
նուպոլիսի, իսկոյն փորագրել արձաւ անոր գուշակու-  
թիւնը քառանկիւնի սեան մը վրայ որ եկեղեցւոյ մէծ  
դրանը առջևն է : Ասոր համար է որ շատ համարում ու-  
նին ատճիկները Սուրբ Առիքիայի վրայ ու անոր հին  
անունը կը պահեն :

Աս մզկիթին իմամը առաջինն է մայրաքաղաքին 14  
իմաններուն մէջ . ու արտօնութիւն ունի ( Սմաննեան  
թագավորներուն , փոխարքայից ու ) Հ էլիթւալինի  
թաղման պաշտօնը կատարելու : Կ ալաթայու Ոօլան

ըուն հետ բաղդատելով հարուրին 10 էն աւելի վրա նաև կընէ . թէսկէտ և շմերիքայի բանզակներուն հունձին պակասութեանը նայելով կը յուսացվի որ շմերիւն տեսակները ալ կը բարձրնան . բայց տակաւին երևելի փոփոխութիւն մը եղած չէ Եւրոպա : Ծմբատէն յունվար 20 էն գիր առենք Այօպուռայի գինը 30 ֆիորին կը դնէ ու Պասապային ծեծածը՝ 31 – 32 : « Լ, մանապէս նոյն թիւով Վարս սիլիայէն գիրեր ունէինք՝ 50 պալեա ՚ Քրքաղաքա ծախսվերէ կը գրին , 80 ֆուանք , ապրանքը չի հասած (ալիվլէ) հարուրին 3 ½ վար ՚ իջեցունելով ու չորս ամիս վատէով . նաև 43 պալեա ՚ Քրքաղաքա ևս 80 ֆուանք , հարուրին 2 իվեցունելով . ու 20 պալեա ՚ Քինը ևս նոյն գինով հարուրին 10 վար ՚ իջեցունելով : Ես լուրերուն վրա տեղւոյս գնոյ աւենողները քիչ մը ցրտութիւն կը ցուցը նին . ուստի հետևեալ աս օրվան գիները թույ են :

Ապահովանք	.	.	.	.	.	պուռուց	260 – 270
Քըքաղաք	.	.	.	.	.	"	260 – 270
Դասապա	.	.	.	.	.	"	250 – 260
Բէլրուքս	.	.	.	.	.	"	270
Գատօն	.	.	.	.	.	"	240 – 245
Ճէհրի : Խիստ քիչ ապրանք մնայ , մանաւանդ							
լաւ առաջին տեսակ անդամնք ամենեին չի կայ . անոր							
հոմար գիները սկսան քիչ մը շարժիլ , 28 – 30							
դուռուց օխան դիւր ափածաւ է հիմայ :							

**ԱՓիօն :** Միշտ կուղվի, ու գինը՝ 102 – 105  
դուռը է չեքին . խիստ քիչ ապրանք կայ :

Պատուի մաս ապրանք չեւ կայ ու քիչ մը  
կուղվի :

Հանված սելք զուտուշ 410  
կանսնէ ու Ճերմակը 300

Ապքար :	Խաւակասապիտակ	կայ :
Առաջին տեսակը	դուռուց	250 - 255
Երկրորդը	"	220
Երրորդը	"	170

Խահվէ : Մեծ անշարժութեան մէջ է ու օրէ, օր գինները իջնալու վրայ են . աս օրվան արժողութիւնը 610 - 630 դրամուշ է. ըստ տեսակին :

է աս մզկիթին անշարժ սուպյուածքներուն՝ ( վախըֆներուն ) վերակայցուն , որոնց եկամուտը 40 միլիոնի կը հասնի : Տասներկու երգիւ ( մէզին ) ունի ,ու քսան ըստպատոր ( քայլըմ ) . իր ուսումնաբանը ( մէտրէսէն ) շատ երևելի է . բազմութիւն ուսանողներու ( սօֆտաներու ) կան մէջը , որոնք փիլիսոփայութիւն , աստուածաբանութիւն ու օրէնք կը սորպին : Ծնդարձակ ( իմարէթ ) մը ունի . որ չէ թէ մինակ ուսումնաբանը եղողները կը կերակրէ , այլև մայրաքաղաքը դանըող քաւորներուն շատը , ու աղքատ ձամբորդները՝ որոնք գիշերը յիշեալ տեղերուն մօտը եղած հիւրանոցը կը պառկին : Պրատունն ալ շատ անուանի է . ձեռագիրներուն մէջ Պուրան մը կայ որ ( յումնեան տէրութեանը հիմնագիր

Առողջան Օսմանին իր ձեռքի դիրք է :  
Առորբ Ասիհայի երկայնութիւնը 269 ռոտք է . լայնութիւնը 234 : Հառմայու Առորբ Պիտրոսի եկեղեցին 638 ռոտք երկայնութիւն ու 500 ռոտք լայնութիւն ունի . նաև ու միայն մեծ ըլլալը գերազանց է քան զմիւնը , այլ և զարմանալի Տարբարապետութեամբ շինւած է որ կը աշխատի տեսնեաց :

